

ԱՐԴԱՐԸ ԵՒ ԱՐՄԱԿԵՆԻՆ

•

*Արդարքի ուսպէս զարմաւենիս ծաղկիսցին»

(ՍԱՀՄՈՍ, ՀԲ. 13):

Արմաւենին հին ատեն Ահմական ցեղերու համար նույիրական ծառ մը կը համարուէք: Բարեկենացիներ, Ասպրեստանցիներ, Արդարիացիներ, Արաբներ և Հրեաներ կը յարգէին զայն մեծապէս: Այս ծառը կ'աճի չատ մը երկիրներու, ինչպէս նաև Ահմական ցեղերու բնակավայրերուն՝ եզիպտոսի, Պաղեստինի, Արդարիոյ, Միջագետքի և Արարիոյ մէջ: Բայտ Բարեկենի հին սովորութեան, առւներու վարձքը կը վճարուէք արմաւի բերքով, նոյնպէս աղքատներ ատով կը հատուցանէին իրենց պարտքը:

Հրեաներ Տաղաւարահարաց տօնին առթիւ ասոր տերեները կը գործածէին իրը նշան ուրախութեան (Գևտ. ԻՓ. 40, Նէմիա, Բ. 15): Տաճարին և սինակոկներու պատերուն վրայ արմաւի ծասին պատկերները կը գծէին: Հրէից դրամներուն վրայ ալ նոյնիսկ այս ծասին պատկերը կը գըտնըւէք: Յայներ և Հռովմէացիներ յաղթութեան իրը նշան կը գործածէին այս ծառին սոսերն ու տերեները: Մակարայեցիներու օրով Հրեաները նաև սկսան գործածէլ զայն իրը նշան յաղթութեան:

Մաղկագարդի օրը, երբ Յիսուս պաշտօնապէս երաւաղէմ կը մտնէր, ժամանակի սովորութեան համեմատ, զինքը արմաւենին սոսերով դիմաւորեցին (Յովհ. 10:13):

ԺԲ. 13): Յարմանութեան զիրքին մէջ արդարները երկինք կը մտնեն իրենց ձեռքին մէջ արմաւենիի ճիւղեր բռնած (Յայտ. Է. 9): Երիքով Յիսուսի ժամանակ արմաւենեաց քաղաք կը կոչուէք, քանզի արմաւի շատ ծառեր կային իր շուրջը (Բ. Օրինաց, ԼՂ. 3, Բ. Մնաց., Իլ. 15): Բայտ Հրեայ պատմիչ Յովսէփոսի, Երիքովի մէջ իր օրով արմաւէն տեսակ մը մեղք կը պատրաստուէք իրը անուշեղէն:

Մահմետականութիւնը Ահմական ծագում ունի և այս իսկ պատճառաւ կը յարգէ այս ծառը: Բայց մահմետականները այս ծառին ճիւղերն ու տերեները հին ատեն կը գործածէին ոչ մէ ուրախութեան կամ յաղթութեան նշան իրրեւ, այլ սուզի արտայայտութիւն: Յուղարկաւորութեան ատեն զայն կը գործածէին, գերեզմաններու վրայ կը դնէին և գերեզմանաքարերու վրայ ալ երբեմն անոր պատկերը կը գծէին:

Մաղմուսերգուն, արմաւենիի և արգար մարգու յատկանիշներուն միջև իրարու նմանութիւններ գտած ըլլալուն՝ կ'արտայայտուի ու կ'ըսէ: «Արգարները արմաւենիի պէս պիտի ծաղկինու: Յիրաւի արմաւենին ունի կարգ մը յատկանիշներ՝ սրոնք արգար մարգոց կեանքը կը պատկերացնեն:

Ա. Արմաւի ծառը բարձրահասակ է. — Այս ծառին համար յունարէն Ֆօնիք բառը կը գործածուի՝ որ կը նշանակէ յարութիւն առնել, վեր ելլել, բարձրանալ, իսկ երաշերէնի մէջ ասոր համապատասխանող դամար բառը կայ որ բարձրաբերձ իմաստը ունի: Բոկապէս արմաւենին բարձր է, նոյն իսկ հարիւր սովք բարձրութիւն ունեցող

կինքի արքայութեան ու ճամբան է յաւիւտենական կեանքին: Սէրը Աստուծոյ որդիւներ կ'ընէ մարգիկը ու ժառանգորդներ երկինքի արքայութեան: Սէրը մեր ապականացու բնութիւնը անապական կ'ընէ և մահականացուները անմահութեան կը փոխէ: Սէրը երկրաւորները երկնային կ'ընէ և հոգեղէնները հրեղէն կը կազմէ: Արդ, ո՞վ կրնայ պատմել սիրոյ անչափելի մեծութիւնը, վասնզի անճառելի ու անպատմելի է սէրը. և ինչպէս անքննելի է Աստուծոյ անստեղծ բնութիւնը, նոյնպէս է նաև սի-

րոյ բնութիւնը: Ու ինչպէս որ անբաւէ Աստուծած, բայց նոյն ատեն մօտ է ամենուն, ու կը բնակի հեղերու և խսնարհներու մէջ և անոնց մէջ սրոնք կը գողան իր խօսքերէն, այնպէս ալ սէրը մօտ է ամէն անոնց որ կ'ուղին զայն, և կուգայ ու կը բնակի զինքը խսդրողներուն մէջ: Վասնզի սէրը կը սիրէ իր սիրելիները ու կ'ատէ իր ատելիները: Որոնք որ կը խնդրեն զայն՝ մօտ է անոնց աստուծապէս, ինչու որ Աստուծած սէր է և կամեցող սիրոյ սուրբ սրտով և անկիղծ հաւատքով:

արմաւենիներ տեսնուած են: Ամէն ծառ ունի իր համեմատական բարձրութիւնը, բայց արմաւի ծառին հասակը աչքի գարնելու աստիճան բարձր է: Ճիշդ նոյն հեռվ արգար մարգիկ ալ զգալիօրէն բարյական բարձր մակարզակի վրայ են միշտ, իրենց խորհուրդներով, զգացումներով, երեակայութեամբ, սրասով, հոգիս և իրենց քրիստոնէական աղջիւ նկարագրով:

Երբ ծառ մը բարձր է, կ'ունենայ աւելի լայն հորիզոն, աւելի վեհութիւն և հմայք: Նմանապէս արգար մարգիկ իրենց նկարագրի վեհութեամբ ու բարյական հմայքով կը տարրերին հասարակ մարգոցմէ: Անիրաւ մարգիկ, բարյապէս սրպէս գանձններ, իրենց անձին մէջ ամփոփուած, կ'ապրին այս աշխարհի մէջ լոկ իրենց անձնական շահուն համար: Իրենց աշխարհը միայն իրենց անձնէ, իրենց հորիզոնը նիւթական շահուն չորս պատն է, անկէ գուրս որեւէ բան չեն տեսներ այս կեանքին մէջ, կ'ապրին ու կը գործեն միմիայն իրենց անձը հանդացանելու համար:

Արգար մարգիկ սակայն բոլորովին տարրեր են: Անոնք իրենց շահը կը գրնառեն ուրիշները բարձրացնելու մէջ, և անձնական կիրքերէ ազատազրուուած կ'ապրին աւելի լայն հորիզոն մը ունենալով իրենց առջև: Լայնախոնութիւնն ու լայնասրտութիւնը իրենց համար աչքառու յատկանիներ են: Իրենց սիրաը այնքան լայն է որ հոն չի պակսիր համակրանք, սէր և կարեկցութիւն որեւէ մարզու հանդէպ: Արգարը իր շահը կը նոյնացնէ իր ազգին և մարգիկութեան շահուն հետ, և կ'ապրի այս աշխարհն մէջ ոչ միայն իր անձին, այլև իր ազգին, հայրենիքին և մարգիկութեան բարելաւութեան համար:

Երբ երկու մարգիկ իրերը դիտեն, մէկը հինգ ստք, իսկ միւսը հազար ստք բարձրութեան վրայ կեցած, առաջինը երր վար նայի՝ ամէն խորտ ու բորտ իր աչքին կը զարնէ և կը փորձուի անոնցմազ հետաքրքրութիւն ու զբաղիւ: Բայց հազար կամ հինգ հազար ստք և կամ աւելի բարձրութենէն վար դիտող մը այլևս աշխարհի մարգութեան խորտ ու բորտութիւնները չի տեսներ, անոնցմազ չի զբաղիր, իր զբացիին հետ չի կուռիր, չնչին բանի մը համար փոթորիկ չի յարուցաներ, անձնական ոչինչ շա-

հու համար հրապարակը չ'ազմկեր, այլ իրերուն վրայ վերէն նայելով՝ կը զբազի միայն այն բաներով որոնք բարձրացուցիչ են, չինչ և օգտակար:

Անիրաւ մարգը իրերը կը զիտէ լոկ շահու ակնոցով, իսկ արդարը ամէն բանի վրայ վերէն կը նայի, ամէն ինչ Աստուծոյ ակնոցով կը զիտէ և հետեարար փոխանակ իր անձնական կիրքերուն ետքէն վազելու, պրամի, փառքի ու պատիւի զերի գառնաւու, կը զբազի միշտ բարձրացուցիչ զազափարներով, ազնուացուցիչ արարքներով, յաւելունական սկզբունքներով և մայուն արժէքներով: Սրբազն Մատեանը կ'ըսէ: «Վերի բաները մտածեցէք, և ոչ թէ այս երկրի վրայինները» (Կող. Գ. 2): Արգարը կը հետեւի այս պատուէրին:

Բ. Արմաւի ծառը ուղիղ է: — Ծառեր կան սրանք առաւել կամ նուազ չափով կը ծափն: իսկ արմաւի ծառը ընդհանրապէս ուղիղ է: Արմաւենինին ուղղահայեաց դիրքը երեմիս մարգարէն ուշագրութիւնը այնքան զբաւած էր որ կ'ըսէ: «Անոնք արմաւենինի պէս շիտակ են» (Երեմ. Փ. 5): Արգարը ուղիղ է նաև իր առօրեայ ապրելակերպով: Ամէն ատեն ու ամէն պարագայի ներքեւ նա ուղիղ կը զգայ, ուղիղ կը մտածէ, ուղիղ կը դատէ, ուղիղ կը խօսի և ուղիղ կ'ապրի թէ Աստուծոյ և թէ մարզոց հետ իր բոլոր յարարերութիւններուն մէջ: Եթէ մէկը Աստուծոյ հանդէպ ուղիղ զիրքի մը մէջ չէ, մարզոց հետ իր յարարերութիւններն ալ նոյն համեմատութեամբ սիսաւ կ'ընթանան:

Արգարամտութիւնէ զուրկ մէկը կրնայ իր առեւտուրին մէջ ստել, խարել, խարզախութիւններ ընել, ուղղամտութիւնէ շեղիւ, ճշմարտութիւնէ հեռանալ և ծուռ միջոցներու զիմել՝ աւելի զրամ շահելու համար: Արգարը սակայն չի կրնար շեղիւ իր սկզբառներէն: Սպանիացի վիպասան ու մեծ հեղինակ՝ Սերգանդէս կ'ըսէ: «Աւլղամութիւնը լաւագոյն հաղականութիւնն է»: Ասիկա արգար մարզու սկզբունքն է: Արգարը իր զործին մէջ սկիզբը թէն զժուարութիւններ կ'ունենայ, բայց երբոր մարզիկ անդամ մը զինքը ճանչնան, անկէ վերջը իր մէկ խօսքը աւելի արժէք ու կշիռ կ'ունենայ քան թէ անիրաւ մարզու մը

տասը մուրհակը։ «Ուզգամտութիւնը, ինչպէս կոլթըն կը յայտարաբէ, ոչ միայն լաւագոյն քաղաքականութիւնն է, այլ նաև գերագոյն իրավութիւն մը»։ Իսկ Պօլի անուն ուրիշ հեղինակ մը կը յաւելու ու կ'ըսէ։ «Ուզգամտութիւնը ոչ միայն անհատը մեծութեան կ'առաջնորդէ, այլ նաև մեծութիւնն է ինքնին»։

Կողմացոյցը ո՞ր կողմը որ դարձնես, կրկն շխտակ կողմը կը հակի։ Արդարն ալ այսպէս է։ աշխարհի ո՞ր երկրին մէջ ալ բնակի, ինչ պայմաններու ու պարագաներու ներքեւ ալ գանուի, միշտ միենոյն շիտակ ճամբուն կը հետեւի։ Ֆրանքլին օր մը ըստաւ։ «Ուզգամտութիւնը քու հոգիից շունչը ըլլայ»։

Գ. Արմավենին մետաղալար է. — Սազմասերգուն արդարներու մասին խօսած ատեն կ'ըսէ. անոնք՝ «Ծերութեան ատեն ալ պտուղ պիտի տան, պարարտ ու կանաչ պիտի մեան» (Սաղ. ՂԲ. 14)։ Մշտառե կանաչութիւնը արմաւենիին կարևոր մէկ յատկանիշն է։ Մառեր կան որոնք տարուան որոշ եղանակներուն մէջ միայն կանաչ էն, թարմութիւն և տեսակ մը հմայք ունին, սակայն ձմեռուան եղանակին կը մերկանան իրենց գեղեցկութենէն։ Արմաւի ծառը գալար է միշտ և տարուան ամէն եղանակին մէջ ալ ցոյց կուտայ միենոյն թարմութիւնը, հմայքն ու գեղեցկութիւնը։

Նմանապէս արդարը նոյնն է ամէն ատեն ու ամենուրեք, հայրենիքի թէ օտարութեան մէջ, յաջողութեան թէ ձախողութեան շրջանին, հանգստութեան կամ հեւանդութեան անկողնին մէջ, կը հետեւ միշտ նոյն սկզբունքներուն, կը հետապնդէ նոյն իտէալները և կ'ապրի միենոյն վեհանձն ու աստուածահանոյ կեանքը։ Սուրբն Պօլոս նոյնն էր ամէն պարագայի ներքե. երբ բանտարկուեցաւ՝ բանտի ծանր շղթաներուն տակ ալ հետեւեցաւ միենոյն սկզբունքներուն։ Լուսաւորիչ, Մեծն ներսէս, Սահակ-Մեսրոպ, Քաջն Վարդան, Դևոնդ Երէց, Նարեկացի, Ներսէս Շնորհալի, Տաթեացին և մեր ցեղի կրօնական բոլոր հերոսները նոյն արահետի վրայէն քաղեցին։ Մարդահանոյ չեղան՝ այլ աստուածահանոյ կեանք վարեցին։

Գամիլիին կոչուած կենդանի մը կայ

որ գուրկ է որոշ զոյնէ. ու հոգի վրայ սև է գոյնը. իսկ կարմիր հոգի վրայ՝ կարմիր, և ճերմակ հոգի վրայ ալ ճերմակ կ'երեսի։ Արգարութեան զացումէ զուրկ անհատներ ալ նոյնպէս անգայն են և անհարագիր։ Անհաւատին հետ անհաւատ են, հաւատացեալին քով հաւատքի ախոյիան կը հանդիսանան, չոր մարդոց հետ չար են, բարի մարդոց ընկերակցութեան մէջ իրենք զիրենք բարի կը ձեւացնեն, և այսպէս աեղույն համեմատ զոյն կ'ասնեն։ Այսօր մարդ մը կը հալածաւի, իրենք ալ կը հալածեն, ուրիշ մը կը գովուի, իրենք ալ կը գովին և անոր փառ քովը փառաւորուելու կը ջանան։ Այսօր ովաննաներով մէկը երկինք կը բարձրացնեն, բայց չարաթ մը չանցած սի խաչ հան զդա» կը պոռան։

Այս տեսակ մարդոց ո՞չ խօսքին, ո՞չ խօսումին, ո՞չ պայմանագրութեան և ո՞չ ալ նկարագրին կը վատահուր։ Ասոնք ցանշապատին վրայ են միշտ, ո՞ր կողմը զօրաւոր է և կամ չահարեր է իրենց խկոյն այդ կողմը կ'անցնին։ Արդարները սակայն այսպէս չեն, ո՞չ մարդ կը զովեն և ո՞չ ալ մարդ կը վարկարեկին։ Եթէ մէկը սիսաւ մը գործած է, կը քննադատեն քաղաքավար լեկուով, կարեկից ու չինարար մեթոսով, իսկ եթէ մէկը զովելի արարք մը ունի, ոչ թէ մարդը կը գովեն ու կը շփացնեն, այլ այդ զովելի արարքը կը գնահատեն, ու կը ծանօթացնեն։ Չափաւորութիւն, անկողմնակալութիւն, անաշառութիւն, ճշգութիւն ու ճշգապահութիւն և իրերը ուղիղ գտնել ու կըսել՝ արգար մարդոց մայուն յատկանիներն են։ Այս գեղեցիկ յատկանիները արգար մարդոց նկարագրին վրայ ամէն ատեն ու ամէն տեղ ի յայտ կուգան։

Արգարակորսի մարդոց այս հաստատուն նկարագիրը արժանի է ամէն գնահատութեան։ Վեհկոսր Հիւկո ըստ։ Աշաստատուն կեցիր և ահա լաւագոյն բախտը քեզի կը սպասէ։ ՅՅաջողութիւնը, ըստ է նափուէն, վերապահուած է անոր՝ որ ամենէն շատ յարատեւութիւն ցոյց կուտայ։ Աշխարհի վրայ հսկայ զործունէութիւններ ոչ թէ զրամով, խելքով ու զօրութեամբ միայն յառաջ կը բերուին, այլ նաև յարատեւթեամբ։ Թովմաս Թարլայլ կ'ըսէ։ Այն կրանիթէ քարը որ դիւրափոփոխ մարդու ձամբուն վրայ խոչընդուռ մըն է, յարատե-

ւող անհատին բարձրացման իրր սանդուղ կը ծառայէօ :

Դ. Արմավենին օգտաշատ է. — Բազմաթիւ են արմաւիք ծառին օգուտները : Անօր տերեւներէն կողով կը շինուի, կեզեներէն չուան կը պատրաստուի, ծառը իրր տառաղձ կը գործածուի, պատուղը կ'ուտուի, կուտը կ'աղան և կինդանիներուն կը կերցնեն, արմաւին ջուրը կը քամեն և անկէ տեսակ մը օշարակ կը շինեն, և այլն:

Արդարներն ալ, որպէս արմաւենի, ունին բազմաթիւ օգտակարութիւններ իրենց ազգին, հայրենիքին և ընդհանուր մարդկութեան: Արդար մարդուն հարստութիւնը, դաստիարակութիւնը, ընկերական գիրքը, իմացական ու բարոյական բոլոր առաւելութիւններն ու առաքինութիւնները օգտագործելի պատրաստ ոյժեր են, ինպաստ մարդկային ընկերութեան բարելաւութեան: Մարդկութիւնը ինչ յառաջիմութիւն որ ունեցած է ընկերույին, տնտեսական, քաղաքական, ազգային, կրթական և կրօնական մարդերուն մէջ, կը պարտի զանոնք արդար ու բարի մարդոց բոլորանուեր զոհողութեան:

Եթէ աշխարհի մէջ բարի մարդկէջը լային, և ամէն մարդ իր եսին մէջ ամփոփուած՝ ապրէր միմիւյն իր անձին համար, հիւանդանոցներ այսօր իրենց դոնիները բաց պիտի չպահէին ազգքատ հիւանդներու համար: Որբանոցներ, պատոսպարաններ, անկելանոցներ, բարեսիրական ու մարդուսիրական ձեռնարկներ իրենց գործունէութիւնները պիտի գաղրեցնէին խօսքու: Սակայն չնորդիւ արդարամիտ ու զոհարերող մարդոց աշխատանքներուն և անոնց ըրած թանկազին ու օգտաշատ ծառայութեանց, աշխարհի մէջ ամէն տեղ այժմ յառաջ կը տարուին շինարար գործունէութիւններ, մարդասիրական ազգօգուտ գործեր և մարդկային ընկերութեան յառաջիմութեան նպաստող այլեւոյ ձեռնարկներ:

Արմաւենիին տեսակները շատ են. արարներ անոնց թիւը կը հասցնեն մինչև երեք հարիւր վաթսունի, բայց ամենուն ալ պտուղները քաղցրահամ են և անոյչ: Նմանապէս արդարներն ալ կը բաղկանան տարրեր տարրեր ազգերէ, ցեղերէ, գոյներէ, լեզուներէ ու խառնուածքներէ, բայց

և այնպէս ամէնն ալ ունին իրենց յատուկ բուրժուանքը, գեղեցկութիւնն ու քաղցրութիւնը: Բոլորն ալ բարի, վեհանձն ու աղնիւ են, և հետեարար օգտակար՝ իրենց ապրած միջավայրին համար:

Մարդկի կան այսօր օրոնք արմաւի ծառին չափ ալ օգտակարութիւն չունին ո՛չ իրենց ազգին և ո՛չ ալ մարդկութեան: Աշխարհ կուգան ու կ'իրթան, տուանց ուսկայն որեւ օգտակարութիւն ունինալու: Մարդկութիւնը իրենցմէ ոչ միայն չ'օգտըւիր, այլ նաև կը վեսառուի շատ անգամ: Այս տեսակ կեանքը չ'ապրիլ աւելի լու է քան թէ ապրիլ և ժամագանձառ ըլլալ:

Իսկ արդարներու հասցէին ոչ ոք նմանօրինակ արտայայտութիւն մը կ'ընէ: Քանզի արդարները լոյսն են աշխարհի, ուր որ կ'ապրին կը լուսաւորեն իրենց շուրջը պատաճ խաւարը: Անոնք աշխարհի ազն են, ուր որ կը գտնուին կը համեմեն իրենց միջավայրը և կը ստեղծեն քաղցր մթնոլորտ իրենց շուրջը: Վերջապէս, արդարները կը նմանին ծառի մը, որուն հօգանիին ներքեցովնած ու պարտասած մարդիկ ապաստան կը գտնին, որուն ճիւղերուն վրայ թռչուններ կը թառին ու կը հանդստանան և որուն քաղցրահամ պտուղները սնունդ ու կեանք կուտան մարդոց: Ի մի խօսք, արդարները պարծանքն են աշխարհի և միանգամայն օրհնութիւն մը մարդկային ցեղին համար:

Երբ մեր կեանքի առաջնորդին՝ Յիսուսի կեանքը ուսումնասիրենք, ի մտի ունենալով վերոյիշեալ խորհրդածութիւնները, որոշապէս կը տեսնենք իր վրայ հետեւալ չորս յատկանիշները: Ան բարոյապէս բարձրահասակ էր, ուղիղ, մօսողալար եւ օգտաշատ: Ան իբրև մեծագոյն Արդարը, լաւագոյն օրինակ մը կը հանգիստանայ մեզի և արդարութիւնը սիրող բոլոր հաւատացեալներուն:

Ի՞նչ է արմաւենիի յաջողութեան զայտնիքը: Աւրիշ բան չէ բայց եթէ ջուրերուն քով գտնուիլը: Խորայիւացացիք երրոր անապատի մէջ կը ճամբորդէին նիլիմ հկան, և հոն եօթանասուն հատ արմաւի ծառերուն հանդիպեցան (Ելից, ԺԷ. 27): Այս ծառերը աճած ու մեծցած էին տասներկու ջուրի աղբիւրներուն քով, ուր վարը կար պարարտ հող և վերը արեւու ճառագայթներ: Այսպէս մէկ կողմէն առաջ ջուրը, իսկ միւս կող-

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՆԱՐԵԿԱՑՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԻՒՆԸ

Ա) — ՆԵՐԲՈՂՆԵՐ ԵՒ ՏԱՂԵՐ

Հնդունուած է Նարեկացու առաջին գործը 977 թուրին զրուած Առզամոնի և Երգ երգոցի մեկնութիւնը՝ համարել, որը սակայն ժամբով գեղարուեստական ստեղծագործութիւն չէ. բայց ինչպէս այս, այնպէս էլ նրա միւս գործերը, որոնք ուղղակի գեղարուեստական ստեղծագործութեան տեսակներին չեն վերաբերում, բանաստեղծի գէմքի ամբողջական պատկերը կազմելու համար մեծ կարևորութիւն ունեն:

Շատ անցեալում ստեղծուած սիրային լիրիկայի ամենազեղեցիկ նմուշներից մէկը՝ «Երգ երգոց»ը առաջին անգամ կրօնական մեկնութեան է ենթարկել Գ. գարու եկեղեցական յայտնի գրող Իպոլիտը: Հստ բանսիրական տուեալների, այս մեկնութեան լրիւ տեքստը պահպանուել է միայն վրացերէն լեզուով, որը թարգմանուել է թ. գարում հայերէնից: Եթէ թ. գարում, գուցէ և աւելի վաղ, Խպոլիտի այդ գործը արդէն թարգմանուած էր հայերէն, հաւանաբար Նարեկացին ծանօթ է եղել զրահետ: Առկայն նա իր մեկնութեան ներա-

ծականում իրբու այդպիսի մի աշխատանքի հեղինակի յիշատակում է միայն Պրիգոր Նիւսացու անունը:

Նարեկացին իր մեկնութեանը ձեռնարշկել է Անձնացեաց Գուրգէն թագաւորի հրամանով: Թագաւորին ուղղուած ներածականում նա նախ համեստորէն նկատում է, որ ինքը չունի Պրիգոր Նիւսացու կատարեալ գիտնականութիւնը, ուստի իր համար չափազանց գժուար է սողոմոնիեան հոգին թափանցել և մտքերին հետեւելը, ապա՝ բացատրում է հանգամանորէն և Երգ երգոց»ը մեկնելու անհրաժեշտութիւնը: Նարեկացու այդ բացատրութիւնը մեզ համար չափազանց հետաքրքրական է իր ժամանակաշրջանի մարդկանց որոշ հակումը՝ ները ճանաչելու տեսակետից: Պարզուում է հետեւելը:

Ժ. գարում հասարակութեան մէջ նոր տրամադրութիւնների առաջացման հետեւանքով, ըստ երեսոյթին, առանձին հետաքրքրութիւն է ստեղծուել Աստուածաշընչ զում գտնուող այդ լիրիկական սիրային բանաստեղծութեան նկատմամբ: «Երգ երգոց»ը մարդկէ հասկացել են, կամ ուղեցել են հասկանալ այնպէս, ինչպէս նա կայրառացի, առանց կրօնական այլարանութիւն համարելու այն: Նարեկացին իր մեկնութիւն գրելու շարժառիթը հէնց այս բանն է համարում. նա թէպէտ թագաւորին ուղղուած ներածականում գանգատում է գործի գժուարութիւններից, բայց և իր մեծ ուշ բախութիւնն է յայտնում թագաւորի մտա-

մէն բարերեր հողն ու արեու կենսաբաշխ ճառագայթները իրարու հետ միանալով անեցուցած էին այդ ժառերը՝ որոնք Իսրայէլի յոդնած ու ընկճուած ժազովուրզին ապաստանարան մը եղան:

Հոգեոր կեանքի մէջ ալ այդպէս է, Արդարութիւնը ինքնաբերաբար չ'աճիր, այլ պէտք ունի կենսատու զուրի, սննդարար եւինաւոր հացի և հոգեւոր լոյսի: Ասոնք կը գտնուին Յիսուս Քրիստոսի քով միայն, Վասնզի Ան է կենդանի ջուրին յաւիտենական ակնաղբիւրը (Յովկ. կ. 37-38), ինքն է այն հացն կենարար՝ որ երկինքէն իջած

է (Յովկ. Զ. 35), նոյնպէս ինքն է հոգեսր լոյսի կեգրոնը (Յովկ. Ա. 9):

Երկու հազար տարիներէ ի վեր որքան բիւրաւոր մարդկէ Անոր զիմած և Անկէ գոհացում գտած են: Անոր միջոցաւ կրցած են իրենց օրտի արդարութեան խորունկ ծարաւը յագեցնել և ապրիլ քրիստոնէական բարձր կենցաղը՝ Անոր արդարութեան ճառագայթներովը լուսաւորուած: Ինչպէս Ս. Ներսէս Շնորհալին՝ ունենալով միննոյն փորձառութիւնը, երգած է. «Առաւօտ լուսո՞յ, արեգակն արդա՛ր, առ ի՞ս լոյս ծագեա՞ս:

Յրեզնօ, Գալիմ.

ԳՐ. Ա. ՍԱՐԱՖԵԱՆ